

ԿՐՈՆԱԿԱՆ

“ՀՈԳԻՆ Է ԿԵՆԴԱԿԱՆԱՐԱՐՈ”^(*)

ՅՈՎԼ. Զ. 64

Ոգին իտէալն է կամ տեսլականը. ճըշմարտին, բարիին եւ գեղեցիկին ներզօր սնունդը, որով կը պայծառազարդուի մարդը, կ'ազնուանայ հոգիով եւ փառքով կը լրացնէ իր ճակատագիրը: Բոլոր բարելըրջումները, բոլոր յեղափոխութիւնները՝ մշտաւոր, բարոյական թէ կրօնական, այս զիտակնազմակիրին յորդահոս արգասիքն են:

Կրծքը իտէալին բաժինն է մարդկային կեանքին մէջ: Ան է որ կը ներշնչէ խորհրդազգած հոգիները, տալով գերազանց վայելքը առնիւ կեանքի և սուրբ խանդավառութիւններու: Բոլոր մարդկային ցեղերու հասարակաց է կրօնական բնազդը կամ ոգին, որ ի յայտ եկած է իր տարրական ձեռք ամենավյարենի ժողովուրդներու մէջ իսկ: Ան չի տկարանար, չի հիւծիք, քանի որ գերբնականի ըլդանքը ամէնէն տիեզերական և հաստահիմն է մարդուն մէջ: Ան իր ծանրաշունչ նիւթական շրջապատէն կը զատորչէ հոգեռ մարդը, գիտակից և խորհող մարդը, որ անշունին տենչովն ու սիրովը կ'այրի, և ուժգնորէն կը բաղադայ համագոյից Սրբարչին հաղորդակցութեան, և անդիմագրեի հրապոյր մը կը զգայ տիեզերական մեծ խորհուրդին (mystère) հանդէպ:

Յիսոս գերագոյն տիպարն է հոգեւոր մարդուն: Իր իօսքն ու գործը համակ լոյս ու հաւատք են, եւ որուն աստուածային յայտնութիւնը՝ որպէս փրկիչ աշխարհի, անձանելի փայտ ու քաղցրութիւն մը ունեցաւ պատմութեան մէջ: Ան իր սրտագրաւ օծութեամբ, գերափայլ ու անարատ, ներշնչեց բարեմիտ ու պարզամիտ աշակերտները, երկնային շունչով մը պատրաստեց զանոնք քլլալու անդրդուելի վկաները ճըշմարտութեան, որ հզօր է քան զմահ: Եւ այդ Գալիլիացի սակաւաթիւ անմշակ ճըշ-

նորսները, ովք հրաշք, յեղաշրջեցին կրօնական աշխարհը, բարձր նուիրումով և առաքինութեամբ, վասն զի նուարտուրիւնը յաղբական է մահուան վրայ:

Քանի՞ սրտագրաւ է Յիսուսի ամենասուրը գէմքը Աւետարանին մէջ, աստուածային ու տիրական, երբ կը մատնանչէ հոգեռ մարդուն բարձր կոչումը, ազատագրելու համար զայն նիւթապաշտիկ ամէն մտահոգութիւններէ, սուրբ եւ երանական կեանքի մը բոլոր ճոխութեամբ եւ հեռանկարով:

Աւետարանը ունի գեղեցիկ մանրազէպ մը, որ կը սահմանէ քրիստոնէական կատարիլութեան բարձր ըմբռնումը: Մեծատուն երիտասարդ մը, կ'ըսէ, հմայուած Տիրոջ յանկուցիչ խօսքերէն, կը համարձակի հարցնել թէ բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի՛ գործեմ որ յաւիտենական կեանքը ընդունիմ, քանի՞ որ մանկութենէս ի վեր օրինական-ծիսական բոլոր պատուէլները պահած եմ, և այժմ ինչո՞ն զական եմու: Տէրը սիրալիի ակնարկով մը գգուեց խանդավան երիտասարդը՝ պատախանելով թէ օթան՝ մը կը պակսի միայն քեզի. եթէ կ'ուզես կատարեալ ըլլալ՝ ծախէ՛ ինչքերդ, աղքատներուն տուր և իմ ետևէս եկուրը: Եւ սակայն ոգեսորութեան փայլակները մարեցան իսկոյն երիտասարդին աչքերուն մէջ, որ պիտուեալ ընդ բանս՝ գնաց տրտմեալ, զի ունէր ինչս բազումս: Վասն զի Տէրը աւելի զոհողութիւն կը պահանջէր կատարելութեան համենլու և ներքին զերածնութեան համար, այն է բոլորանուէր ինքնամուացութիւն:

Այդ ազնուական երիտասարդը, որ անշուշտ անպարիեշտ ու ապականած մէկը չէր և Մովիսիական օրէնքի բոլոր ծիսական պահանջները կատարած էր իղճի մտօք, ծիսական բարեպաշտութեան սովորական տիպարնելն էր, որոնց թիւը այսօր ալ պատկառելի է քրիստոնեայ աշխարհի մէջ, որոնք հոգեւին կապուած իրենց ինչքերուն, անհնասէր և եսամոլ, կը կարծեն հոգեկան բաւարարութիւն զգալ, երբ իրենց հարցստութենէն երեմն միայն խելերանքներ կը տրամադրեն բարեգործական հարցութեամբ աշխարհութիւնը գործադրութեամբ աշխարհութիւնը կը պատապահ զայն 1944 թ. Փրկի Ազգ. Հիւանդանոցի Տարեկիրքէն:

(*) Կուսանոցի Սրբազնին վերըին հոգեւունչ պարզամը, ուղղուած իր ժողովուրդին. Կ'արտասպանք զայն 1944 թ. Փրկի Ազգ. Հիւանդանոցի Տարեկիրքէն,

հարերութիւն, իտէալ և հոգեոր վերածնութիւն սիրով:

Ո՞վ որ կ'ուզէ իր մէջ բարձրացնել մարդկային արժանապատութիւնը, ըլլայ հարուստ կամ աղքատ, տգէտ կամ գիտնական, էական պարտականութիւն մը ունի կատարելու, պէտք է ջանայ աննկճելի կամքով մը ազատազրուիլ այն ամէն յոտի ունակութիւններէն որ արգելք կը հանդիսանան իր բարոյական զարգացման և կատարելութեան: Մարդուն հրամայական օրէնքն իսկ է երշանկութիւն տալ ուրիշներու և բարին կատարել:

Բարոյական մարդու աչքերը կը բարձրացնեն գէտէն հեռաւլը, որ թէս երեսութապէս անմատնելի, բայց որուն կենաւարաշն հրայրքը կ'ոգենորէ զինքքը: Առանց իտէալի՝ զիտակից մարդու չնչանեցի կ'ըլլայ, ան է որ կը միաւորէ բոլոր կատարելութիւնները կեանքի այլազան մարդերուն մէջ: Ամէն մարդ պէտք է որ ճաճանչագեղ աստղ մը ունենայ իր մտքին մէջ, իր կեանքի հորիզոնին բարձրակէտին վրայ, աստղ մը որ ներշնչէ, ուժաւորէ ու մզէ զինքք դէպի վեր, գէպի լուսաւոր բարձռւնքները:

Իտէալին սնանկութիւնը այսօր մծեած գոյն չարիքն է մարդկութեան համար, աւելի՝ պաշտամար քան ներկայ տիեզերական պատերազմին բոլոր արհաւերիները:

Իտէալը կը պակի մեր ծաղկի կրիտասարդութեան արխինքն պաշտամունքը ճշշամարտին, գեղեցիկին ու բարիին, որով պէտք է ուռնանայ իր միտքն, ազնուանայ սիրուը և կազմուի նկարագիրը, մինչ ան հասակ կը նետէ, կ'աճի հասարակ զգացումովը նիթական շանու և հաճոյասէր զայելքի:

Իտէալը կը պակի մեր մամուլին, ընթերցութեան արխինքն պաշտամունքը ճշշամարտին, գեղեցիկին ու բարիին, որով պէտք է ուռնանայ իր միտքն, ազնուանայ սիրուը և կազմուի նկարագիրը, մինչ ան հասակ կը նետէ, ուր չէինք սպասեր իրեն: Կ'ուզէք իսորդուանին անձնաւորութիւնները նուկէ, Սոկրատ, Տանթէն, Միշ-Անժէլ, Նարեկացին և Անձանօթ զինուորը: Օրօքցէն գերեզման մեր անրաժան ընկերն է ան: միայն ծանծաղամիտներ և յիմարներ չեն զգար անոր սեղմ և ծանր օգակները, որոնք օրերու հետ կուգան սեղմելու մեր նոգին:

Իտէալը կը պակի հոգեռորականներուս, երբ յոյժ զրաղած ենք առօրեայ հոգերով, ինչ որ կը սպառէ հաւատքին կրակը և կոչումին նուիրումը:

Իտէալը կը պակի մեր նորահաս սերունդին, թարմ հոգիներու մէջ սիրոյ և բարիի բոցը արձածելու և ճշմարտութեան ու զիտութեան խայծը զնելու համար:

Բարութեան, գիտութեան, գեղարուեն-

ԵՐԱՆԻՆԵՐ

Ի

«Երանի սպաւացաց, զի նոր միլիոնացնին»:

Երբ կը գրեմ այս տողերը, օրերու սամայլին զիմաց, մտքովս կը տեսնեմ անծայրածիր թափօրը սպաւորներուն, մայր, քոյր, ամուսին, որոնք ուազմանականներու երինց իրենց արցունքը ու կը խառնեն թափուղ արհւներուն, ու թափօրը աննց որոնք ընդունեցին երկրորդ այս երանին իր ուշագրաւ ճշմարտազնութեան մէջ, բայց ամենաստոյզը բոլոր երանիներուն: Սուզը որ իր խորհրդանիշ շղարշներով մեր կեանքին մէկ երեսը կը չինէ, անշուշտ ըստինքեան իմաստ մը չունի, սակայն բոլոր անոնք որ այս աշխարհի վրայ գիտակից ու խորունկ կեանքը կ'ապարին կունենան այդ սուզը:

Պո՞չ չի գիտեր թէ կեանքի կիմայատակը ցաւ է, թէ գերազոյն հաճոյքներն իսկ, վերջի գումարի մը մէջ անոր պիտի վերածուին: Սուզ, ծանը, մութ և խուլ տառապանքը, բոլոր այն բաներուն պէս՝ որոնք մեզի բնաւ հաշիւ չեն տար և կը պարտադրեն գիրենք մեզի: Տառապանքը որ կը ծնի մեր աշխատանքէն և նոյնիսկ հաճոյքներէն, կ'ընկերանայ մեր առաքինութեան և մոլութեան, շուքի մը պէտք ների սէրերուն և բարեկամունթիւններուն: Կը սլաքէ մեր մարմինը, կ'արինէ նոգին հնո՞ւր չէինք սպասեր իրեն: Կ'ուզէք իսորդուանին անձնաւորութիւնները նուկէ, Սոկրատ, Տանթէն, Միշ-Անժէլ, Նարեկացին և Անձանօթ զինուորը: Օրօքցէն գերեզման մեր անրաժան ընկերն է ան: միայն ծանծաղամիտներ և յիմարներ չեն զգար անոր սեղմ և ծանր օգակները, որոնք օրերու հետ կուգան սեղմելու մեր նոգին:

Թի ոգին կամ բարձր իտէալը անհրաժեշտ է որ խանդակառէ ամէն անհատ ու ամէն հաստատութիւն, իրենց կոչումին փառաւոր արգիւնաւորման համար:

ՄԵՄՐՈԴ ԱՐՔԵՊՈ. ՆԱՐՈԹԵԱՆ